



Երևան, 5 Դեկտեմբեր, 2022

## ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասդութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ԱՎԱՍԽԱՆ 13

### ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՉ

**Տ**էր մինչեւ Ե՞րբ զիս պիտի անդեսես,  
մինչեւ Ե՞րբ երես պիտի դարձնես ինձմէ:  
Մինչեւ Ե՞րբ պիտի դագնապիմ,  
եւ ամէն օր դրդմութեամբ մաշիմ.  
մինչեւ Ե՞րբ թշնամիս յաղթանակ պիտի դանի իմ վրաս:  
Տես եւ պարասխան դուր, Տէր, իմ Ասդուածս,  
լուսաւորէ աչքերս, որպէսզի մահուան քունով չքնանամ:  
Զըլլայ որ թշնամիս ըսէ. «Յաղթեցի իրեն»,  
կամ՝ նեղիչներս ուրախանան անկումովս:  
Ես քու ողորմութեանդ վսպահեցայ:  
սիրսոս քու փրկութեամբդ պիտի ցնծայ:  
Քեզ պիտի երգեմ, ով Տէր,  
Դուն՝ որ ինձի բարիք ըրիր:

## ՃԱՐԱԿԱՆ - ԱՊՈՔ

**Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա:

**Ա**մենասուրբ Երրորդութիւն, սուրբ աշխարհիս խաղաղութիւն:

**Ե**ւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

**Ա**րի Աստուած Հարյուն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

**Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Յ**իսոս Փրկիչ մեզ ողորմեա:

**Պ**ահապահ ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի դուռ եւ ի զիշերի,

ի նսպիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երրեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

**ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՉ ՍԱՂՄՈՍ 13:1-6**

Այս Սաղմոսը կիյնայ ողբեր եւ օգնութեան կանչեր դասակարգումին փակ: Այս տիայի Սաղմոսները հալածանքի, չարութեան կամ զրպարփութեան դիմաց, նեղութեան մէջ, մեղքի ալեկոնութեան, հիւանդութեան ու մահուան փազնապին մէջ Ասպուծոյ ուղղուած աղօթքներ են: Այս տիայի Սաղմոսներուն մէջ կը գտնենք բողոքի, աղաղակի, մեղքերու խոսքովանութեան ու զղումի արփայայփութիւններ, ինչպէս նաև խնդրանք ու պաղապանք, որ Ասպուած շուպով հասնի օգնութեան:

Դաւիթ մարգարէն, այնպէս ինչպէս իրաքանչիր մարդ, ինչու չէ նաև հաւաքացեալ մարդ, առաջին իսկ առիթով կունենայ այնպիսի զզացում մը, այնպիսի հոգեվիճակ մը, որ կարծէր Ասպուած անփեսած ու լքած ըլլար: Նաի առաջին արփայայփութիւնը կըլլայ, «Տէր, մինչեւ ե՛ր»: Անփեսումի վիճակը կայ, ինչ ինչ պափառներով, բայց գոնէ իմանայ որ մինչեւ երբ պիտի գետէ այդ անփեսու մը: Որովհետեւ երկար գետէց, երկար կը գետէ, նոյնիսկ մէկ օրը մէկ փարուան պէս, փակախն ըստու համար, կարծէր փարիններ գետէն: Հեփաքրքրականօրէն այս «մինչեւ ե՛ր» արփայայփութիւնը չորս անգամ օգլագործուած է: Եթէ մինչեւ այսօր չենք ունեցած այս հոգեվիճակը, վաղը կրնանք ունենալ: Այս պարագային, խորքին մէջ Դաւիթ ինք իրաքանչիրիս թարգմանը կը հանդիսանայ, մեր հոգեվիճակը, մեր ներաշխարհը արփայայփող: Հեփաքրքրական է, որ եթէ ունինք այն զզացումը, որ Ասպուած լքած է մեզ, ուրեմն կը նշանակէ Ինք կայ, գոյութիւն ունի:

Հեփաքրքրական է, որ Դաւիթ ունեցած է ասկէ շափ աւելի ծանր պայմաններ ու պարագաններ, բայց այսպիսի արփայայփութիւն չէ ունեցած: Օրինակ, Գողիարքի դէմ պարերազմելու ժամանակ, կամ առիւծի բերանը պափուելու ժամանակ: Որովհետեւ այս պարագաներուն Ասպուծոյ ներկայութիւնը իր հեկ էր, ու այդ ներկայութեամբ ինք այս փազնապը չուներ: Ուրեմն երբ Ասպուծոյ ներկայութեան պակաս կայ ու կը զզացուի, ահա այն ափեն նաև այս հոգեվիճակը կը պարզուի: Խորքին մէջ, ոչ այնքան որքան կացութեան ծանրութիւնը, այլ որքան աւելի Ասպուծոյ ներկայութեան պակասը, Անոր երես դարձուցած ըլլալը, որ շափ աւելի ծանր է քան կացութիւնն ու անոր դժուարութիւնը: Այս հոգեվիճակը, սակայն, իրականութիւնն չէ, այլ՝ զզացում, որովհետեւ ըստ Ասպուծոյ գուած ճշմարիկ խոսպումին, որ ես քեզ բնաւ պիտի ջառողեմ: Ուրեմն Դաւիթ, այնպէս ինչպէս մենք, այնպէս կը զզայ որ Ասպուծոյ լքեր է, սակայն իրողութիւնն ու ճշմարփութիւնը այդպէս չէ: Ցիշենք օրինակ, այն պարկերը, ուր աւագի վրայ կը ներկայացուի ովնահենքը, սկզբը զոյզ-զոյզ, յեկոյ այդ ովնահենքը կը դառնան, առանձին: Ահա անձը հարց կու փայ Ասպուծոյ ըսելով, թէ «Երբ օրերս լաւ էին, մենք միասին էինք, բայց երբ օրերը դժուարացան, ես մնացի առանձին: Ահա ովքիս հետքերը: Ասպուած կը պարասիանէ անոր ըսելով.՝ Որդեակ, երբ նեղութեան եւ դժուարութեան մէջ էիր, եւ առանձին ովնահենքը մնացին: Խորքին մէջ անոնք իմ ովնահենքը էին, քեզ շալկած»:

Երկրորդ, երբ այս Սաղմոսը կը կարդանք, ապա կանդրադառնանք, որ միայն մենք չեն նեղութեան եւ դժուարութեան մէջ եղող, Դաւիթ ինքն ալ այդ հոգեվիճակին մէջէն կանցնի: Տակախն ըստելու համար, Դաւիթի ու մեզ նման շաբեր: Ցիշենք Ասպուծոյ գուած խոսպումը, երբ կը կարդանք Եսայի մարգարէի գիրքը, ուր Տէրը կըսէ. «Միթէ ծնունդ գուող մայրը, կամ կայ գուող մայրը կրնա՞յ մոռնալ իր զաւակը», կրնայ մոռնալ, «բայց ես քեզ չեմ մոռնար կըսէ Տէր Ասպուած» (49:14-16): Միակ գեղը, որ Ասպուած կրնայ մեղմէ հեռու ըլլալ, այդ ալ յաւիթենական փանճանքի ժամանակն է, երբ Ասպուած Ինք պիտի ըսէ. «Ինձմէ հեռու զացէք դուք բոլորդ, որ անօրէնութիւն կը գործէր» Բ Թեսդ 1:9:

Մարդու հոգերանութեան մէջ կայ երեւոյթ մը, որ երբ մեր զզացումները այնքան զօրաւոր կըլլան, որ իրականութեան կը վերածուին, սակայն անոնք իրականութիւն չեն: Ահա ճիշդ անոր համար է, որ Ասպուած զզացումի կողքին նաև բանականութիւն կոչուածը գուած է, որպէսզի երկուքը միասին հաւաքարապէս գործեն: Միւս կողմէ, երբ նեղութիւններն ու դժուարութիւնները կան, մենք կը սկսինք այդ նեղութիւններուն եւ դժուարութիւններուն փայ, փոխանակ Ասպուծոյ վրայ դնելու մեր կերպուացումը: Ասպուած յաճախ այդ դժուարութիւնները կու փայ, որպէս դեղաճար, բայց մենք փոխանակ կու փալու, կլլելու, կը պահենք մեր քերնին մէջ, կը ծամենք, եւ աւելի ծանր կը դարձնենք վիճակը: Դաւիթ հարց կու փայ, «մինչեւ ե՛ր թշնամիս յաղթանակ պիտի փանի իմ վրաս»: Եթէ երբեք ես Ասպուծոյ մարդն եմ, ուրեմն իմ թշնամիս խորքին մէջ Ասպուծոյ թշնամին է, հետքեւարար ով կրնայ Ասպուծոյ դէմ յաղթանակ փանի:

Պահը կը հասնի, որ Դաւիթ խնդրէ Ասպուծմէ, որ լսէ, գետնսէ եւ պարասիան փայ: Ասպուած յաճախ կը սպասէ, որ մարդը հասնի այն վիճակին, որպէսզի անով ցոյց փայ, թէ որքանով մարդը լուրջի

առած է իր վիճակը: Դաւիթ նաև իմասպութիւն կը խնդրէ, լուսաւորէ ազքերս, որպէսզի այս նեղութեան եւ դժուարութեան մէջ կարենալ փեսնել ու հասկնալ, այս եղածներուն իմասպն ու նպագրակը, որպէսզի մահուան քունեվ չքնանամ: Այսինքն՝ եղածները պատճառ ըլլան, որ ես այնպիսի վիճակի մը մէջ ըլլամ, ուր զիս դէպի մեղք դանի, ու մեղքէն դէպի մահ: Որովեհեքեւ եղածները մեզ կրնան դէպի յուսահա- պութեան դանի, դէպի հոգեւոր մահ: Դաւիթ անմիջապէս կը խոպովանի ըսելով, բայց ես Քու ողոր- մութեանդ վսպահեցայ: Հեփաքրքրական է, ըսեր, պիփի վսպահիմ, այլ վսպահեցայ: Հիմա որ նեղութիւնն ու դժուարութիւնը կան, որոնք ազքերն են մշուշոփած, որոնց համար ալ կը խնդրէ Վսպուծմէ, որ լուսաւորէ այդ ազքերը, որպէսզի կարենայ յսպակ փեսնել այս եղած դժուարութիւններուն ընդմէջէ: Հեփաքրքրական է, որ Դաւիթ չէր վսպահած Վսպուծոյ արդարութեան, Անոր Օրէնքին, Անոր Սրբութեան, այլ՝ Անոր ողորմութեան, որովիեքեւ զիքն ազագողը Վսպուծոյ ողորմութիւնն է, այլապէս միւսները զինք կը դապարապեն, զինք չեն ազագեր: Եւ իհմա փոխանակ փրփմելու, ընդհակառակը Դաւիթ կը ցնծայ Վսպուծոյ պուած փրկութեամբ: Ահա թէ ինչու կարեւոր են ազքերու լուսաւրութիւնը, որպէսզի կարենանք փեսնել այդ փրկութիւնը: Կարենանք հասկնալ այդ բոլոր դժուարութիւններուն նպագրակը, եւ այդ բոլորին մէջ փեսնելու Վսպուծոյ պուած փրկութիւնը: Ուրեմն ինչպիսին ալ ըլլան պայմաններու, Վսպուծմէ խնդրենք իմասպութիւն եւ մդքի ու հոգի ազքերու լուսաւրութիւն: